

## ՊԱՊԵՍՏԻՆԱԳՐԱԿԱՆ

### ՄԵՐԵԱԼ ԾՈՎԸ

3. — Նաւարկութիւնը եւ ուսումնակիրութիւնը. — Արդի ժամանակներու մէջ, աւելի քան գար մը առաջ, Մեռեալ ծովուն վրայ առաջին անգամ նաւարկութը ազգաւ իրլանտացի Գոստիկան անունով ուղեղոր գիտնականը եղաւ, որ 1835 թուաշկանին, իրեն հետ ընկերակից յոյն սպասաւոր մը ունենալով, անհրաժեշտ գիտոյքները առնելով, յարմար նաւակով մը ճամբար ելաւ Մեռեալ ծովուն մէջ: Աակայն Գոստիկանին ընկերակից յոյն սպասաւորը, առանց իր պիտին գիտութեան և հաւանութեան, գաղտնի, թիթեղներով անուշ ջուր գրած էր նաւակին մէջ, իր խելքով նաւակը հաւասարակշռելու համար: Յանցուցն և գիտնական ծովախոյզը յաջողեցաւ Մեռեալ ծովուն մէջ հետազօտական և ուսումնակիրական խուզարկութիւն մը կատարել: Աակայն իր այս հետազօտութիւնն ու նաւարկութիւնը իր կեանքը արժեց, վասնզի Գոստիկան պարտասած և ծանր վիճակի մէջ, երիքով հասաւ: Հոն, յոշնութեան պատճառաւ՝ հիւանդութեան մը բռնուեցաւ, և ջերմի բարձրացման պատճառաւ շատ գծուար եղաւ իրեն օգնութեան փութալ: Վերջապէս, հէք Գոստիկանը երիքովէն ուղտի մը վրայ զրուեծ երուսաղէմ բերուեցաւ, գարմանուելու համար, սակայն, անողոք ճակատագրէն մեռաւ. իր գերեզմանը Սիսոն լերան Ֆրանչիսկաններու գերեզմանատան մէջ կը գտնուի, հանդերձ արձանագրութեամբ: Գրեթէ նոյն ճակատագրին ենթարկուեցաւ Գոստիկանին յաջորդը՝ Մօլինէօի Բրիտանացին, որ նաւային սպայ մըն էր, առեղակալի աստիճանով: Մօլինէօի և իր ընկերակիցները 1847 թուականին, Մեռեալ ծովուն մէջ հետազօտական քննութիւններ կատարեցին և յաջողեցան, սակայն անոնք ալ պէտէ վիճներու կողմէն յարձակման և կողոպուտի ենթարկուեցան: Տարի մը յետոյ, 1848ին, Ամերիկացի երկրախոյզ մը, լինչ, որ Հիւսիսային Ամերիկայի Միացեալ նաւ-

անդաց կողմէն պարզեատրուած էր, աւելի յաջող եղաւ: Կրնանք անվարան ըսել թէ առաջին անձը եղաւ որ կրցաւ գիտականորէն Մեռեալ ծովը ուսումնակիրի Անոր ափերը, եղերքներն և խորութիւններն ու ջրոց բազագրութիւնները քննելով: Անգլիական հոգատարութեան ըրջանին ալ, կարգ մը Անգլիացի և Ամերիկացի գիտնականներ և ծովախոյզներ, Մեռեալ ծովը գիտական մեթոսներով և տուեաներով խուզարկեցին և քննեցին դայն: Պէտք է նկատի ունենալ որ ոչ մէկ թը ըսուն կրնայ թաշիլ Մեռեալ ծովուն վրայէն, նկատի ունենալով տիրող ամայութիւնը և հեղձուցիչ ու տարապարաման տաքքը: Մեռեալ ծովուն եղերքներուն վրայ ոչ մէկ բռնականութիւն զոյութիւն ունի, բացի քանի մը ցանցառ մացաններէ և պրտուններէ: Բնդհաներապէս Մեռեալ ծովուն մակերեսը հանդարտ և խաղաղ երկոյթ մը կը ներկայացնէ, բայց երբեմն երբեմն հիւսիսային ամենի և բռնան փոթորկներն ու հովերը պատճառ կ'ըլլան սաստիկ ալեկոծութեանց, և նկատի ունենալով ջուրերուն ծանրութիւնն ու խորութիւնը մեծ ուժ մը առաջ կը բերեն: Մեռեալ ծով կոչումը կ'արդարանայ անով որ ծովուն ջուրերուն մէջ կենդանական որ և է կեանք և ապրող էակներ զոյութիւն չունի, ոչ թէ անոր համար որ ծովուն ջուրերը աղով յագեցած են, այլ՝ որովհետեւ անոնք իրենց մէջ կը պարունակեն պրոմիտ և գլորիտ տը մակնէզիում աղերը: Պրոմիտը իւղոտ և կարծր հանգամանք մը՝ իսկ գլորիտ տը մակնէզիումը աղի և կեղիչ համ մը կուտայ ջուրերուն, անըպեսի գարձնելով զանոնք: Արարենը մինչեւ ցարդ այս ծովը Դովտի կը կոչեն: անուն մը որ մեզի կը յիշեցնէ աստուածային այն հաւառ պատիմը որ կատարուեցաւ այս ծովուն մօտերը: Սոյսամ և Գոմոր քաղաքներուն վրայ, Արարակ նահապետին ժամանակ (Ն. Ք. 1900):

4. — Մեռեալ ծովուն ցըզակայ Ս. Գրական վայրերը. — Մովսէս մարգարէին յաջորդ Յեսուսի ժամանակ, Աւետարաց կամ Ս. Երկրին երրայիցի 12 ցեղերու բաժանումը հետեալ կերպով տեղի ունեցաւ: Սոյն բաժանման համաձայն, Մեռեալ ծովուն արևմտեան եղերքները Յուզայի ցե-

զին բաժին ինկան : «Ուստի - ան - նառը (կրտի Հովհանք)՝ որ կերպով մը երուսաղէմի արևելքան կողմը գտնուող կեդրոնի հովիտին կամ կեդրոնի հեղեղատին շարունակութիւնը կը կազմէ, հարաւէն դէպի Մեռեալ ծով կ'երկնայ, հիւսիսային եղերքէն 10 մզնն հեռաւորութեամբ : Ուստի - ան - նառակն 16 մզօն աւելի ցած մակարդակի մը վրայէն, և Այն-Ճիւտին (Այծի Աղքիւրը), Մեռեալ ծովուն մակարդակէն 412 ոտք բարձր բարձրաւանդակի մը վրայէն կը հոսի : Այն-Ճիւտին ստորոտին վրայ, աւելակաց հակայական զանգուած մը ցոյց կուտայ Ենգադիի քաղաքին տեղը, որ Այծի Աղքիւրը կը նշանակէ : Անոր նախկին Սուրբ Գրական անունն էր Աստան Թամար, ուր Քողովոզոմոր արքան պատահեցաւ իր ճամբուն վրայ : Երգ Երգոցին հեղինակը կը գովարանէ Ենգադիի համբաւաւոր այզիները սի մէջ այգեստանեայց Ենգադդայց (Ա. 13) : Յօվսեփոս պատմազիրը անոր արմաւենիները կը գովէ, իսկ Թալմուտն ալ անոր բալասանը : Ենգադիի ովասիսներուն մէջ կարելի է հանդիպիլ Արքասիա ծառերուն (արաբերէն Այյալ), որ արարական խէժ կ'արտազրէ : Ինչպէս նաև Հինանային (Քընա) : Կայ նաև Քափուուը կամ Կիպրական հոտաւէտ տունկը, որու մասին Երգ Երգոցը կը խօսի : Անոր ծաղկիներուն է որ արարուհիները իրենց եղունգները կը ներկին, աչքերնին կը ծարիրեն և ձեռքերնին կը հոտաւէտն :

Հոն կը գտնուի նաև Սոգոմի խնձորի ծառը որ մութ գեղնորակ պտուղ մը կ'արտազրէ : Փոքր նարինջի մը մեծութեամբ, որ իր մէջ մետաքսեայ թելեր կը պարունակէ : արարուհիները այս թելերը կը հիւսն բամպակէ մանածներով :

Ակյն Ճիւտին հիւսիսակողմը «Ուստի Հասաւէն հովհանքը կը գտնուի որ կ'ողեկոչէ Ամիսի բարձունքը (Երր. Հացից), ուր Ամմոնացիները, Մովարացիները և Աէլիր լերան բնակիչները ի մի հուաքուելով Խորայէլացւոց դէմ պատերազմի պատրաստուեցան : Երբ Երբայիցւոց Յօվսափատ արքան հոս եկաւ իր բանակով : Աէլիր յանապատին Թեկուայց : Տէլը սոյն պատերազմիները իրարու դէմ հանց և անոնք իրենք զիրենք բնաջնջեցին և կոտորեցին : Տիրոջ կողմէն այս յաղթութեան վրայ, ու հովիտն

Օրհնութեանը հաւաքուեցան : Հոսկէ է որ անոնք ուրախութեամբ և ցնծութեամբ Երաւաղէմ վերադարձան, քնարներով, տաւիլներով և թմբուկներով, օրհնելով Տէլը, որ իրենց թշնամի բանակները բնաջնջած էր (Տէ'ս Բ. Մնաց. ի. 26):

Այս յաղթութեան պատճառաւ, սոյն տեղը «Հովիտ Օրհնութեանը կոչուեցաւ, իսկ Դ. գարէն սկսեալ, Դաքար-Պարու քա (Պէրէքէթ) անուանուեցաւ արաբներէն և Այժմ այս տեղը «Պէնի-Նայիմ» կը կոչուի, որ Աւատի Հասաւէնի արևմտական կողմը կը գտնուի : Արբահամ նահապետ, ըստ Ս. Գրոց վկայութեան, դէպի Սոգոմ քաղաքը գացող երեք հրեշտակներուն մինչև հոս ընկերացաւ և գարձեալ այս տեղէն էր որ հետեալ օրը տեսաւ այրող մոխիրները և անոնց բոցավառ կրակները սրոնք 5 քաղաքներու վրայէն կուզային իրեր բոց ի հնոցի : «Պէնի-Նայիմ» 10 մզնն հեռաւութեան վրայ կը գտնուի այժմու և Աէպակէհը (1722 ոտք բարձրութեան մը վրայ) որ հետմենի և պատմական Մասատա բերդին տեղը կը գրաւէ : Որ Յօվսաթան Մակաբեանի կողմէն կառուցուած էր, իսկ Մինձն Հերովդէս արքան զայն ամրացուցած էր : Երբ Տիրոս Երուսաղէմը վրայ, եղիազար այսեղ ամրացաւ իր քաջարի խումբովը : Տիրոսի կողմէն, Հոռովդէացի Ֆլավիոս Սէլվա զօրավարը հոս եկաւ և բերզը պաշտրէց, սակայն պաշարուած հրեաները, հոռվմէացիներուն ձեռքը չիյնալու համար, նախ իրենց կիներն ու զաւակները մորթեցին, ապա զիրար մորթեցին, մակը նախամիծար համարելով քան հոռվմէացիներուն յանձնուիլը (Տէ'ս Յօվսեփոս պատմազիր, Հըմից Պատերազ Յները, է. գիրք, թ. հատուած):

Մինչև ցարդ Մասատա ամրոցին աւելացաւ կը տեսնուին մեծ մասամբ : Մեռեալները կը գտնուն ակը լիսան» հրուանդանին հոսեաւակողմը, Միզգիմի կամ Անտառաց հովիտը կը գտնուի սկսուարի հորերով լեցունս : Այս մասին մէջ կը գտնուէին հետեալ 5 քաղաքները, Սոգոմ, Գոմոր, Աղամայ, Մերոյին և Սէլվովի, որոնց իւրաքանչիւրը իր առանձին թագաւորը ունէր : Ասուած իր առանձին թագաւորը ունէր : Ասուած այս քաղաքաց բնակիչները պատժեց իրենց գործած մեղաց և անօրէնութեանց համար, հակառակ Արբահամ նահապետին աղերսակողմէն այս յաղթութեան վրայ, ու հովիտն

նաց և պաղատանաց. անոնց մէջ ոչ իսկ 10 արգար մարդիկ գտնուեցան: Ճէպէլ-Ռուզումօ լեռը, որ Մեռեալ ծովուն հարսւարեմտեան եզերքը կը գտնուի, իր անոնը կ'առնէ Սոզոմ քաղաքի անոնչն: Արգովի (Երր. Ելլըր) ուր Ղովտ ապաստանեցաւ իր երկու աղջիկներովը Առզոմ քաղաքէն փախչելով, Յովսիկոս պատմազրի կողմէն Մեռեալ ծովուն հարսւատին ծայրը ցոյց կը տրուի: Սեզովը այժմու Էս-Մաֆիէն գիւղին տեղը կը նշանակուի (Ղորի մէջ): Մատապայի քարտէսին մէջ Սեզովը քաղաքը արմաւենիի ծառերով ցոյց կը տրուի: Այս քաղաքներուն բնակիչները, իրենց ամօթապարտ մէկաց և անօրէնութեանց պատճառաւ, Աստուած կրակէ և ծձռւմրէ անձրսի մը ներքեւ զանոնք պատճեց և կործանեց իսպան և ամբողջ այս մասը Մեռեալ ծովուն անդնդախոր ջուրիներուն ներք ընկլուզուեցաւ և անհետացաւ: Այս աղիտալի պատիժին և կործանման վերջինում խորապէս քանդակուած կը մնայ չըջակայ բոլոր ժողովուրդներու յիշողութեան մէջ: Ճէպէլ-Ռուզումի հոկայ աղի զանգուածին մէջ այլանդակ և տարօրինակ ձեւը կան ըստ Յովսիկոսի Երրայեցիներու երեակայութեան մէջ, ինչպէս նաև Միջին դարու ուխտաւորաց մէջ, և անոնց մէջ, տեղ մը, միւսներէն զանազանուող Ղովտի կնկան արձանը կը մնար . . .:

Սիլվա ուխտաւորուհին, որ այս տեղը այցելած էր, իր ուղեգրութեան մէջ կը յայտնէ թէ Ղովտի կնկան աղի արձանը իր ժամանակին ա'լ չէր տեսնուեր ամեննին: Իսկ Մեռեալ ծովուն ամենէն հարսւային մասերը էլս-Մէպաք, և Աղի ծահինները կը կոչուին: Սոկէց վար Կարիններու (Աքրապայ) զառիվերը կը սկսի:

«Ուատի Հատիթէն, ուրկէ քիչ մը անզին և Ուատի էլ-Ֆրանձի» կը կոչուի (Փրանքներու հոգիս), որ էլ-Ուան հըրուանդանէն դէպի Քէրէք կ'երկննայ, որ կարևոր քաղաք մըն է Մեռեալ ծովէն 2.5 մղոն հեռու, Քէրէք քաղաքը կոնաձեւ լեռան մը վրայ հաստատուած է. 4686 սոտք բարձրութեան մը վրայ կառուցուած հնամենի քաղաք մըն է: Մովսա, Մովսի թագուորը, որ Խորայէլի Յովրամ և Յուգայի Յովսափատ թագաւորներու կողմէն հալածուեցաւ, այս քաղաքը եկաւ և անոր

պարիսպին վրայ իր որդին զոհեց Բատղին (Տե՛ս գ. Թագ. Գ.):

Յոյները Քէրէք քաղաքը Քարաք-Մովսա, իսկ հետազային ալ Կիրակոսապոլիս կոչած են զայն: Այս քաղաքը Մաշտականին Արքեպիսկոպոսական Աթոռ մը ունէր, Բնթբա քաղաքին ենթակայ: 1136 թուականին, Խոչակիրները այս քաղաքը վերացնեցին Քէրէքի զգեստ առնունով: Թէս սխալմար, բայց ատեն մը այս քաղաքը Բեթբա-Ամայացեալ անունով յորջութուած էր, և լատին Արքեպիսկոպոսական Աթոռ մը կար հոն: Եզիպտոսի Խպրահիմ փաշան այս քաղաքը 1832 թուականին գրաւեց, իսկ թուրքերը 1893 թուականին տեղույն մէջ ծագած ապստամբութիւն մը զապելու համար հոս զինուորական բանակատեղ մը հաստատեցին: Քէրէքը այժմ 7000 բնակիչ ունի, որոնցմէ 1200ը յոյներ են, 300ը կաթոլիկ, միացեալները իսլամ են. կան նաև քիչ թիւով հայեր:

Դէպի հիւսիս կը գտնուի Եր-Ռազակահը, որ հին Ար-Մովսաբի կամ Խապաթ-Մովսաբի կը համապատասխանէ, որ յոյներէն և հոռմէտացներէն Եւրոպոլիս կոչուած է:

Մեռեալ ծովու մէջ երեք զիխուոր գետեր կը հոսին, ա. Յորգանան գետը, բ. Կալլիրոյէ գետը և գ. Ասնոն (Ուատի էլ-Մուհապ): Յորգանան գետը Քրիստոնէութեան համար պատմական և սուրբ գետ մըն է, ուրուն ջուրերուն մէջ մկրտուեցաւ Տէրն մեր Յիսուս Քրիստոս, Յովհաննէս Մկրտիչէն:

ՊԱՐՄԵԼԻ ՎՐԴ. ՎՐԹԱՆԻՍԵՍԱՆ

(Մաշտակատական աշխատավորութեան)

